

Գեղեցիկին և զսեմին մէջ ուրիշ տարրերութիւն մըն ալ կը զաննեց : Թէպէտ զեղեցիկին մէջ աստիճանաւորութիւններ կը նշարենք, համ' կրծանց անէւ անհաւասար կերպով զգածուիլ, սակայն երկու զեղեցիկ առարկաներն ալ իրենց զեղեցիկութիւնն հանդամանըը կը պահէն իրենց մէջ : Ընդհակառակն զանազան վամբ բաներու մէջ համեմատութիւնը ստորևագրինը կը չնշէ : Յաղթաջուրը զետի մը տեսքն իր պազցութիւնը կը կորանցնէ համատարած ովկիանոսին առջեւ : Բուրդ մը որ մեզ կը հիացնէր՝ անտարրեր կ'ըլլայ մեզ Հիմալայա յինափատիւններն բազամութեամբը Հ համօրէն երկիրս իսկ անշշարելի կր մայ մեր մորին երբ ափեզերաց մտածութեան մէջ խորասուզնին : Այս տեսակէտոյ ժանն ըստած է թէ զեղեցիկին նկատմամբ առարկային մէջ կը զտնենք մասամբ մեր վրայ տպաւորութիւն զործող որպիսութիւն մը, իսկ զսեմ զգացոմը բացարձակապէս մեր մէջն է . ասով է որ ինչ որ պայ ինչ ուղղութեամբ մեծ թուի, պայ ինչ ուղղութեամբ կրնայ փոքրանալ :

### Շարայարելի



## Մ Խ Ի Շ Ա Ր

(Ժար. տես էջ 29)

**Բ**Ա.8.8 կը մերձենար ժամն անազորոյն , Որ պիտի սըզով լիցնէր աննոց տուն . Կ'ամպուէր տակաւ երկինքը պայծառ , Գոյմեր լըսուէին ձախողակ և չար :

Դանութեան բաժան արին Մըխիթար Դեռ չէր մինչ յատակը իրամած ի սպառ . Պէտք էր բամել զայն լուրջ և անհրառով Ու զըմնիկ ցաւոց ընկրղմի ի ծով :

Նըման մըշակին որ բիւր իշնամբով Ակրմերը ցանէ ճակտին բըրախնըով ,

Ու տեսնելով հունձըը որ մօտենայ կը հըբճուի զըւարթ , սիրան՝ հոգին խայտայ :

Բայց ահա յանկարծ երկինք պատեց սեւ Ամսեր զիզուեցան իրարու ետեւ , Փայլակ , հայծակ , հուր տեղան երկնըէն , Երկինը ու երկիր համօրէն թընդեն :

Եւ մինչ զունալափ մըշակն ողորմուի Հառաչէ , հեծէ , զողայ տրոտմասուզ , Կարկուտն հասնելով մըրըրկատարափ Կ'առնուու կը տանի հունձերն հապըշտապ :

Սապէս Մըխիթար , մինչ հազիւ ցընծար Տեսնելով փոքրիկ հօար՝ որ խայտար իր մենաստանին մէջ նորափըթիթ , Մոսցած իր ցաւեր , տպաւպանց ու վիշտ ,

Կը լըսէր յանկարծ զինուց շըշուկ , շոխնդ , Ու կը տըրոփէր արի սիրան ի թինդ . Սիրոն այն թէեւ վարժ աւէն վըշտերու , Բայց այս բան զամէնը թըւէր թըթու :

Ո՞հ , Հարկ էր թողուզ երկիրն հիւընկալ , Հարկ էր թօղուզ այն շնչերն ու երթալ . Շնչեր՝ որոց վրայ կը փայլին զիռ իր ճակտին բըրտանց սիրահու շիթեր :

Շնչեր՝ զոր նա ինքն էր բարձրացուցեր Փըշըլով զըմնէ նախանձուն թեւեր .

Ու ճըզմըւելով պարտուց բեռն տակ , Եղեր էր իր սուրբ գործին նահատակ :

Այլ ահա ձայները կը սասականան , Լեսներն հովիաներն արձագանք կու տան . Մարկոսեան ասիւծն իսկ իր վեհ մըսունչ լըռէ սարսափած ու մայ անշըշանջ :

Զոր օրինակ հաւ մըրըրկի տաեն՝ Թեւին տակն անու ձագուկներն իրեն , Որպէս զի զըմիսմ հովին սուր փըշին Վընաս մը լըտայ մահրիկ ձագերուն .

Սապէս Մըխիթար հօար սիրառ Հաւըլով ներբեւ իրեն թեւերուն ,

Գրգուէր ու ողբար, կողկողէր անզուլ,  
Զի հարկ էր բոլոր տօնն ու տեղ թողուլ:

Եւ եկեղեցի 'ջնելով անոնց հետ,  
Հեղովագ արտասուաց հոսանք մ' իբրու գետ,  
Մընրիկ կը զընէր ու զիրենք յանձնէր  
Փըրկչին և իր Մօր՝ զըմած, սըրբասէր:

Չորս քահանաներ ու երեք եղամյը  
Թողով պահապան վանդին՝ ինք փութայը  
Ճանենեմէկ հոգով կը մընէր ի նաւ,  
Փախչիլ կըրակէն, սուրէն ըշտապաւ:

Այսպէս տաներկու տարուան այն վաստակ  
Ի սպառ կը ջընչէր մի ժամ զըժնդակակ,  
Եւ աղքատ ու մերկ հօտն այն վրշտակիր  
Դարձեալ կը դիմէր յանձնաօթ երկիր:

Օ՞ն, ուրախացէ՛ք, զըժիսը ու սատան,  
Եւ հընչեցուցէ ծափեր ցընծովիեան.  
Ուրախացիր զուն ալ, զեղին նախանձ,  
Զի ահա կորաւ հօտն այն զերազանց.....

Այլ մի. նայեցէր զէպ յերկնից կամար,  
Ու տեսէ զըրուած զըրերով պայծառ  
Այլ փախչող հօտին նըսիհ գեղեցիկ,  
Զոր զուց սեւ բախտին կարծէր խաղայիկ :

Այլ մի. նայեցէր աշխ այն աներեւ,  
Ու զանոնց իրեն հօվանոյն ներցեւ  
Ասած կը վարէ իր սահմանած տեղ,  
Պատրիաստած անոր բնակարան շըքեղ:

Այլ մի. նայեցէր հօտն այն սիրասուն  
Աներին նաև նատով մ' հին, փրասոն.  
Եւ Հանդրին անդունաց լըսիհ հանդարամիկ  
Անլըտանգ բերեն զայն ի վենետիկ....

Որշափ ալ ճըգնիս, մահկանացու միաբ,  
Սեւենիլ աշքերդ յերկինս անըլթիթ,  
Զես կարող կարդալ զըրուածն ի հոն վեր,  
Թեւերըզ թափին, ոյժըզ չի բաւեր:

Ու երբ զուն ի սպառ տըրտում ու տըխուր  
Հեծես ողորմնէկ, ողբաս յուսակտուր,

Յանկարծ արեւ մ'է կը ծագի վըւարթ,  
Ջըմբան մէջ յանկարծ բուսնի շըբնաղ վարդ:

Հասաւ վենետիկ դաղուին այն փոքրիկ,  
Յամի հազար եօթն հարիւր տասն և հինգ.  
Ունէր զօրավարն արի զընկին այն  
Լոկ երկու հարիւր յիսուն զահեկան:

Բայց ո՞ն է այն մարզն՝ որ փութկուս ու ժիր,  
Մերակուտին զուսն բախէ անձանձիր.  
Իր, իբններուն պարդէ հէտ վիճակ,  
Ժըտի, թախունձէ նըպաստ, օժանդակ:

Սեպուշներէն շատր վաղ իրեն ծանօթ՝  
Սիրով ընդունին, կարեկցին անձկոտ.  
Սակայն արզիկէր օրէնք տէրութեանն  
Բնկունել բաղրին մէջ նոր մենաստան:

Հարկ էր քաղըէն զորս ցամաքին վըրայ,  
Եւ կամ բաղրին մէջ ասամանակեայ  
Բնակիլ, ու իրենց երբ մեսնին երթան  
Դանայ տէրութեան իրենց մենաստան:

Այս լուր կը ցընցէր այն մարզն իմաստուն,  
Զի էր հակառակ իր փափաքներուն,  
Նա կ'ուզէր հիմնել զործ մը յարատեւ,  
Զործ մը որ ըլլար իր ազգին արեւ:

Այլ չի լըքանիր, շըրջի զըսնէ զուռ,  
Համոնէ, յուզէ, պարզէ իորհուրդ բիւր.  
Ու զէթ լըմակին կըզիներէն մին  
Շնորհեն օթեւան իր փոքրիկ հօտին:

Քաղըէն քիչ հեռու փոքրը մի կրդզեակ  
Կար բարձըր դիրըով, օգ վընիտ, յըստակ.  
Ամայի, անշէն, լոկ մի պարտիզպան  
Մըշակէր պարակէզն և ըզծառաստան :

Ունէր հին՝ խարիսուլ մի եկեղեցի,  
Յանուն Պազարու՝ մոտերմին ֆրիստոսի,  
Ուրիշ մի քանի կէս շին՝ կէս աւեր  
Կային հօս ու հան մանըր սենեակներ:

Աշխ այն սըրատես այն կըզին ընտրեց,  
Մամիոյն սպատայ ճափնչըն զուշակեց,

Յարի մը աժեռով ի քիրսն ու վաստակ  
Հուոկ ծերակուտէն փըրցուց հրովարտակ :

Հապա, պարտիզպան, առ բու բրիչդ ու բահ  
Անշէն կըղղիէդ ելլելու փոքմա.  
Տարբեր պարտիզպան մ' ահա ժրավուկա  
Գայ բրեէ իրեն բրիչ, բահն ու ցընցուղ :

Յամի հազար հօմն հարիւր տաճն և եսթ,  
Մըտաւ Սուրբ Ղազար կըղղին այն փոքր հօտ.  
Եւ օրն է՛ օր սուրբ, սեպտեմբերի ուժ,  
Ուր եկեղեցին տօնէ կուսին ծնոնդ :

Ո՞վ օր սիրելի, օր երերջանիկ,  
Միաբանութեանս սուրբ յուսոյ տեղից,  
Ի բեղ զըրուցցու հիմն մեր Ավախի՝  
Կուսին հովանույն ներբեւ ի Պոլիս :

Ի բեղ խըմբեցաւ ի Միեթոն զըղեակ  
Հօտն այն ազատուած ձեռքերէ զընզպակ.  
Եւ այսօր ի բեղ կը մըտնէ հօտն այն,  
Ճապանգել իրեն այս նոր բնակարան :

Եւ այսպէս ա՛ւ Եղիցին անձառ  
Քըտնէր կատարումն իրեն հրաշափառ,  
Եւ կուսին թեւոց հովանին քաղցրիկ  
իր ներբեւ առնուր այն կըղղին փոքրիկ :

Մինչ այսպէս փարբիկ հօտն ուրախացած  
Ժանանգէր իր նոր չըրնաղ ըստացուած,  
Անդին ժանատուած նախանձը գեղին  
Եսար ու յօվիր սուտեր դիւային :

Մըխիթար Հրոռով կը սահպուէր երթալ  
Ամբաստանութեանց հօն պատասխան տալ,  
Եւ արդարացնել իր քարոզիչներ և  
Որոնց վրայ նախանձը մուր էր բըսեր :

Հասնելով լըսէ սուտերն անհամար  
Զամենքը ջրէ փաստերով պայծառ,  
Եւ լի օրհնութեամբ ու յաղթանակաւ  
Առ իւրան դառնայ լի սուրբ աւարաւ :

Վենետիկոյ լըցնաղ երկնից տակ կապոյտ,  
Մ'արզէ սիրաստն հօտն անդորր, անըոյթ .

Ազրիականի զըմիոյն ալ մըպտուն  
Վաղ կը համակրի իր նոր հիւրերուն :

Կը զգար նա անշուշտ՝ որ օր պիտի գար,  
Ուր Հայոց կըղղին՝ գարձած մի զահար  
Իր զըլիու պասկին քարերուն միջեւ  
Պիտի փողփողէր փայլուն իրը արեւ :

Այլ անշէն կըղղին հարկ էր շնչընել,  
Վանի, եկեղեցի կազմել, նորագել,  
Եւ բնապէս, առ այս հարկ էր մեծ գումար,  
Եւ բընաւ զըրամ չունէր Մըխիթար :

Բայց ահա շարժին իր մատունց ճարատար,  
Ենիսուելից վանքին զըծէ գաղափար.  
Մըկ մասն շինել կը սկսի փութալ,  
Գործին վըրայ ինց զըլուփ կենալով :

Ու միանգամայն մի և նոյն տաճն  
Տըպագրէ զըրբեր՝ ելած իր զըրբէն,  
Դաս տալով նոյնակս վանքին սաներուն,  
Խընամէ, հոգայ զՄիաբանութիւնն :

Տիրամի կ'աւարտին շնութիւնը ողջին  
Յամի հազար եօմն հարիւր քառասուն,  
Համեմատ մասամբէ, վայելու, պայժառ,  
Եւ գործը զովէր զգործողին հանճար :

Գային քաղցէն մեծը ու ճարտարապետը  
Ըլվանքըն տեսնել Մըխիթարակերտ .  
Շատ հիանային, ու շատ հիանան  
Անոնց որ գեռ վանքն այցելութեան գան :

Եւ այսպէս միայն և անօգնական,  
Օտար երկնից տակ՝ նըմկեն, զալթական,  
Աղքատութենէ, և գեռ աւելի  
Նեղուած նախանձէն եղբարց համազդի ,

Կը կանգնէր փարոս մ' արին Մըխիթար,  
Ար աղքատութեան ցըրուելով իսաւար  
Լոյս պիտի սրբէր երկրի մ' հիանուր,  
Որոնց համար վիշտ կըրեց բիւրաւոր :

Հարայարելի

Հ. Ա. Աւագինեան